



ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ



ՀԱՅ ՀՈՐԻԶՈՆԸ

ՓՈթորիկ մը՝ որ շէնքերը կը կործանէ, ծառերը կը տապալէ, հրաշագեղ պարտէզները կը փճացնէ՝ իր աւերներով, սակայն Բարին կը ծնանի: Երկրորդ օրն իսկ կը տեսնէք ժողովրդեան եռանդը կործանուած տունը կանգնելու, նոր ծառեր տնկելու, վերջապէս աւերը անյայտացնելու գեղեցկագոյնով:

Երկարագոյն փոթորիկ մ'էր Համիտեան շրջանը՝ ուր բառորդ մը գար կապկառւած մնաց իր բողոքջման մէջ, մորի, զարգացման և զզացման ազատութիւնը. ամէն բան դէպի յետ կ'երթար:

Այդ երկարագոյն փոթորիկը սակայն իր վերջն ունեցաւ. բայց ընդհակառակը՝ ջախջախուածը կանգնելու ձեռնարկութիւնը տակաւին իր սկզբնաւորութիւնը չունեցաւ:

Եւ այսօր երբ ակնարկ մը տանք տասն և ութ ամսուան ազատ շրջանին վրայ՝ երեք բան պակաս պիտի գտնենք:

Լինարի, Գրականութեան, Դպրոցներու անկանոնութիւն:

Առաջնը պէտք էր ծնանիլ Սահմանա-
ԲԱԶՄԱՎԵՊ ԴԵԿ. 1909



ՀԱԿՈՒՄԸ

գրութեան առաջին վայրկենին, երկրորդը պէսը է՝ ո՞ր սկսուէք միննոյն ժամանակ՝ երրորդը՝ չընդունինք՝ թէ ժամանակի կը կարօտի:

Օր մ'եղաւ որ Ասհմանազդութիւնը հասմատուեցաւ Օսմանեան երկրին մէջ, ահ, այն ինչ յարգանց նահատակներուն, ինչ ակնածութիւն Յեղափոխական մարմիններուն:

Եւ այս շարժումը ամէն կողմ, ամէն անկիւն յեղափոխականներ ծնոյց: Պոլսական զրագէտը յարգ թթունենալու համար ՚իշխակցական զրուեցաւ, ուրիշ մը Հնչակեան. և պաշտօնական մարմիններն ի սկզբան խարուխմ այդ կեղծաւոր ոչէրեցն՝ ան ո՞րքան սիրալիր ընդունելութիւններ ըրին:

Այսօր ընդհակառակն է, պահպանողական տարրը պայքար մը կը մղէ այդ մարմիններուն դէմ. և գրէ որ կը ստատկանայ այդ մղումը՝ որ փոթորկարեր ամպերու համազօր կը թուի: Ախ, այս մի և նոյն պատմական ողին, որ այսքան դարեր մեզի հետ կ'ապրի սերունդէ սերունդ փոխանցելով, առանց իր ազգակործան ուժէն բան մը կրոսնցնելու՝ մինչև 1909 կը կամի:

Ամենէն մեծ շարիքները, ոճիրները, կորիները, ամենաշնչին կէտէ մը կը ծնին: Նայուածք մը, խօսք մը, տող մը զիր՝ պատերազմներու սերմեր են:

Ինչո՞ւ երէկ ովհաննենաեր Յեղափոխութեան՝ և այսօր Խաչեսցի:

Ախալ՝ երկու կողմանէ ևս:

Կեանքը միշտ կուի է. գեղեցիկը, ճշշմարիտը, բարին՝ քանի որ կան՝ պէտց են ըլլալ նա՛ անոնց շրջանակները՝ տգեղը, սուսը, չարը:

Ավակաւագիւտ զէպք մ'է՛ եթէ ո՛ և է կուսակցութիւն, ընկերակցութիւն և կարծիք՝ իրեն հակառակորդներն ևս չունենայ:

Ըսինց թէ Ասհմանազդութեան առաջին օրերուն ամէն որ շանաց կուսակցութեան մը փարիլ. և բանինե՛ր կային անոնց մէջ աննկարագիք անձինք: Ասոնց մէջ չգտնուեցան զեղծարարներ, նոյն իսկ

հիներուն մէջ չերեցան հայ ժողովուրդը կեղեցողներ. ցանինե՛ր հայ զիւղացին ջարդելու պատճաններ տուին և վատութիւններով ընկերակցութեան անունը աղարտեցին:

Այն մարմին սակայն իր փտտած անզամներն կրնայ ունենալ: Զասոնց իրնց իրը զէնց առին զիտուն հակայեղափոխականներն, և խարելով ուսմիկ ժողովուրդը՝ անունարկել տուին ամրողջ մարմինը:

Ո՛ և է ընկերութեան մէջէն կրնան երկան գալ չարեր, և անոնց ո՞րքան ալրազմաթիւ ըլլան՝ չեն կրնար արտաւութել այն ընկերութիւնը՝ որուն անունով կը կոչուին, եթէ այդ զեղծարարներուն արարը արդէն դատապարտուած է ընկերակցութեան ամրողջութենէն: Ասիկա պէտց էին ընդունել և յայտարարել Յեղափոխական մարմինները՝ տգէտ և ումիկ ծողովուրդը պապանձեցնելու համար:

Ահա այս կէտին վրայ է որ կը յամառին ոմանց, և պայքարլը կը շարունակուի ուժգնապէս, և որ հայ կեանքը կը խանգարէ:

Մամիոյ ազատութիւնը երկան հանեց ումիկ զրշակներ, որոնց ծաղրածութեամբ, տեղական ումիկ ասացուածներով դիւրաւ կրցան անուանարկել այս կամ այն անհատը կամ մարմինը, և շատերը ո՞րքան ախործով կը կարդան զանոնց:

Ըստ իս, Մտքերը ու սրտերը խաղաղելու միակ միջոցն է՝ Մամուլը օրինաւոր ազատութեան սահմանին մէջ դնել, և այդ՝ կ'ըլլայ ընթերցողներու ազգեցութեամբ:

Պէտց է ամէն հայ զգայ թէ այսօր ազգը բարյացական և նիւթական ճգնաժամի մը մէջ կը գտնուի: Մեր այսօրուան լուսամիտ դասակարգը՝ երբ զրական հրապարակի վրայ՝ հանրութիւնը իր առանձնական ինսիրներով կը զրադեցնէ, անդին Հայրենիքը տովի և արինի մէջ կը թողու:

Այսէն է որ ասմիկը լոէ, իմաստակ գրչակները գիտնան իրենց զրիչը գործածելու կերպը և լուսամիտները ներեն ման-

ցեալին. և այսպէս պիտի կանգնով յա-
ռաջիկայ տարուան նոր շնչը՝ որ հայ
կեանքն է:

*

Կեանքին հետ այս մենք զրչին ազատու-
թիւնն ալ կ'ուզէինք, բայց այսօր բովանդակ
հայ զրական կեանքը ամութեան մէջ է:

ստեղծները պիտի ողբանիրենց երգերով
ինութեան հրաշալիութեան մէջ աշքը բա-
ցողը՝ այդ բնութիւնը պիտի երգէ. — այդ
պատճառաւ է որ այսօր մեր ուսահայ
եղայրներէն զրական ո՛ւ և է արտազրու-
թեան շենք սպասեր:

Որտասահմանի հայ զրագէտները Սահ-
մանազրութեան հետ Պոլիս դարձան. ուր



«Ան այրդ եեր՝ ցեն».

Գրականութիւնը ազգի մը ամենամեծ կըր-
թիչն է. և անոր սէրը արծարծողն է մա-
մուլը: Բ՞ուր են Մասիսներն, Ծաղիկներն,
Մուրճերն. ոչ ոք կայ որ զանոնք վե-
րականցնել խորհի:

Գիտենց թէ արտաքին յեղաշրջու-
թիւնը՝ մեծ ազդեցութիւն ունին զրակա-
նութեան վրայ. գերի ազգի մը բանա-

են անոնց զրական գործերը. գժրախտա-
րար ամէնքն ալ կեանքի կոփւով կը զրա-
դին, և ցաւալին այն է որ իրենց պ-
խոյեաններ ունին իրենց ազգակիցները:

Լրագիրները, շաբաթաթերթերը թիշ կու
զան՝ հասարակութեան առջն հանելու ան-
հանելու յարձակողական սողերը:

Մենք Ազատութեան հետ խաղաղու-

թիւնը կ'ուզէինը։ Ազատութիւնը չնորդուցաւ։ և առաջայն մենք երբէք չկարենալով շմբռնել այդ ազատութեան սահմանը՝ այնքան շարիքներ ստեղծեցինք։ և այսօր խաղաղութիւնը կը վանենք՝ անձնական վճռերը, յարձակումները, հրապարակի վրայ գնելով և քսութիւններով լրազրութեան էջերը մրոտելով։

Ասիկա գուշակուցաւ արդէն երր Սահմանադրութիւնը հոչակուցաւ և այս նըսպատակով սկսուցաւ ընդհ. Խմբագրական ժողով մը կազմել՝ այս գուշակութիւնները չիրականացնելու համար։ Ոչ մէկ զործ, ոչ մէկ արդիւնք։

Մեծ պակասը՝ որ ակն յայտնի է պոլսական կեանքին մէջ այն է՝ որ գրագիտները — մանաւանդ աւելի խմբագրապետները — փոխանակ առաջնորդելու՝ կ'առաջնորդուին խուժանէն։ և արդէն ասոր հետեանքը չէ ը քանի մ' օրագիրներու դադարում։

Նախկին պատրիարք Օրմաննեանի Հաջմաները կարգադրող Յանձնաժողովներու ծանուցումները՝ եթէ այսօր հաւացուին՝ մեծ հատոր մը կը ձևացնեն, և այդ ամէնքը ի՞նչ կ'ըսն։ Օր մը կը ծանուցուի թէ այս ի՞նչ անդամը կը հրաժարի, երկրորդ օրը՝ նոր մը կ'առաջարկուի, երրորդ օրը՝ ժողովքի կը հրաժարուին, չորրորդ օրը՝ հաւաքուած անդամները մեծամասնութիւն չեն կազմեր, հինգերորդ օրը քարտուղարը կը բացակայի, վեցերորդ օրը՝ ատենապետը, եօթներորդ օրը սկիզբէն կը սկսին, և այսպէս տարիուկէս մի և նոյն յորի շրջանն է հրապարակի վրայ։

Իսկ գալով կրթական գործին՝ այն ևս անկարգ վիճակի մը մատնուած է։ չկայ կեղրոն մը, հեղինակաւոր կեղրոն մը՝ որ կարենայ ազգեցութիւնը ունենալ մի և նոյն ծրագրով վարելու ազգային վարժարանները, կազմակերպելով ուսմանց լուրջ ծրագիր մը։ Այս անկանոնութիւնը վերագրելի է ազգային ընդհամանուր ներքին խառնակութեան և անհամաժայնութեան։

Եւ մամուլը փոխանակ անձնական խըն-

դիրներով զրադելու՝ պէտք էր այս երեք կենսական հարցերով զրադիլ։ վասն զի ազգ մը իր գոյութիւնը պիտի պահէ ներքին խաղաղութեամբ, զրականութեամբ և զարգացմամբ։

Հ. Մ. Պոտուրեաւ



ԵԱԼԼԵՐԻ 150 Ա.ՄԵՍԱԿԸ

Անցեալ ամիս կատարուեցաւ Շիլէրի ծննդեան 150 ամեակը։ Այս ժողովրդական մեծ բանաստեղծը ծնած է 1759ի նոյեմբեր 10ին Վիլրդէմաէրկի զարդագեղ Մարգարի քաղաքին մէջ։

Յիրաւի զրամանք կ'ազդէ՝ տեսնել թէ ինչպէս Շիլէր տակաւին ազգեցութիւն կ'ընէ Գերման ժողովրդան վրայ։ Մինչդեռ բարձր դասակարգը կը նախընտրէ կէօթէն, որ աւելի ազնուապետական է և նուազ ազգային բանաստեղծ։

Գերման ժողովուրդը զեռ գար մը վերջ՝ կ'զգայ իւր սրտին թելերուն թրթուամը բանաստեղծին շեշտերուն մէջ, որ ամենէն աւելի լաւ հասկցցաւ և յայտնեց իւր ձկոտումները։ Զենց ուզեր հոս պնդել քաղաքան այն ձկոտումներուն վրայ՝ զոր ումանց կը ջանան պրատել Շիլէրի գործերուն մէջ։

Շիլէր իւր գրուածոց մէջ յառաջացեալ ազատական մը չեղաւ՝ պաշտպանելով որ ժողովուրդը ինքնիբեն կառավարուի, այլ ազգերու իրաւունքը կը պաշտպանէ, ազգ մը ուրիշ ազգերէ չ'կառավարուի։

Այս նիւթին վրայ են հետեալ Տրամները. Ցոն կարլոս և Ստորին Նահանգները ընդդէմ Ապանիոյ, Օլէանի Դատրիկը (La Pucelle d'Orléans) և Ֆրանսան ընդդէմ Անգլիոյ, Գուլիէլմոս թէլլ և Ազատ լեռնականներն ընդդէմ Աւստրիոյ։

Շիլէր մեծ համակրանք մը կը տածէ ընկճուած ժողովուրդներուն հանդէպ, և իւր այս անկախ հայրենասիրութեան համար՝ նա Գերմանիոյ և Զուիցերիոյ ամենէն ժողովրդական բանաստեղծն է։